

**Ս. ԳՐԱԿԱՆ**

**ՕՏԱՐԱԿԱՆԸ**

Իմ մարդկութիւնը նամբան է,  
որուն վրայէն պիտի հայէ՞ դուք  
Աստուծոյ երթալու համար:

**Ա.**

Առատ մտգերը հովին, լայն իր պատմութեանին մէջ խտացած, կը քալէր Ան լճակի օփն ի վեր, որուն ջուրերուն վրայ ձկնորսներէն տառջ, արեն իր սակի սուկանն էր փոհր: Կը քալէր Ան, նման մարդու մը՝ որ բան մը որսնկու էր ելլի: Եման մարդու մը՝ որ ծովու ալիքներուն և ցարեններու սակիին մէջ իր հոգիէն մտտեր կը տեսնէր, որ երկրի վրայ կեցած՝ երկինքը կը հազնէր, իր պանդուխտի տխրութիւնը ձառագայթի վերածած:

Կը շրջէր հովտէ հովիտ և քաղաքէ քաղաք, մեծատուններու, մաքսուարներու և ձկնորսներու սեղաններուն վրայ սփռելով իր խօսքի մանանան, բանալով մարդոց սիրտերուն մէջ զարեքով արդիւնաւոր վտակները սիրոյ, անսնցմէ կողմնու համար գետը հոգիներու մեծ եղբայրութեան:

Երբ կը նայէր մարդոց, անոնք կը լեցուէին զգացումով մը զոր չէին կրնար բացատրել: Իրենց հոգին մերկացնող այդ նայուածքը խայթող էր ու բուժիչ նայն տանն, որ իրենց որսնել կուտար այն կորուստը՝ զոր իրենք գիտէին բայց չէին ուզեր խստաովանիլ:

Կը քալէր Տիրերիոյ լճեզրէն, սրբազան ծանրութեան մը ներքե խնարհած իր ազուար գլուխը: Մեծաքս իր մտգերը արեւուն մէջ հալած մեղրի նման կը փափրէլէին: Հեռուէն Անիկա կը նմանէր հրեզէն սիւնի, երկինքն ու երկիրը իրարու միացնող. բայց աւելի սերմանողի մը՝ որուն գլխուն վերե երկինքը կը կամարուէր սակի սերմերով լեցուն զոգնոցի մը նման, իսկ երկիրը՝ իր ստքերուն ներքե հերկուած արտ էր անսահման:

Կը քալէր Անձանօթը, թեթե ու հաստա, երկրին տիրող իշխանի նման ժայռի կուշտին, սուկանները իրենց բարբրած կը հանդէսէին զայդ մը ձկնորսներ Անոնք տեսած էին Օտարականը և կը հետեւին իրեն աշխարհ նայուածքներով Անձանօթը մտնեցաւ և կանգ տաւ անոնց միջև:

— Ինչո՞ւ չէք սրտար, հարցուց, նայելով յուզումի մէջ կողմ ծովուն:

— Բանիցս փորձեցինք, բայց անարդիւնք, ըսին ձկնորսները: Ծովը էլ քմայքները սւնի և մենք յաճախ ստիպուած ենք տանելու դայն:

— Ծովը կեանքն է, ըսաւ Եղուարը, և ձուկերը մեր երազները:

— Ապա սուկանը, հարցուցին ձկնորսները:

— Մեր օրերը. երանի՜ անոնց՝ որոնք օրերու սուկանով կեանքի ծովէն մեռած չեն հաներ իրենց երազները:

— Աստուած իմաստութեամբ անօրինակ է ամէն բան, ըսին անոնք, զարմացած Օտարականին խօսքերէն:

— Անտարակայս, ըսաւ Անձանօթը, և աշխարհ կողմ ամէն մարդ իր մանէն տառջ իր Աստուածն է որ կը թողէ: Անթէ ինչու կեանքի ծովէն՝ մարդիկ մեռած երազներ լսկ կ'որսան:

— Գեղեցիկ ու խոր են քու խօսքերդ, ազնիւ Օտարական, նման ալիքներու ձայնին՝ ծովուն հեռուներէն կողմ:

— Եթէ կարենայիք թօթափել ձեր հոգիներէն մեռած օրերու փոշին, այն ատեն հասկնալի պիտի ըլլային խօսքերս ձեզի, ինչպէս հասկնալի են ծաղիկները հոգին վրայ և աստղերը՝ երկինքին մէջ:

Ուժովցաւ ծովը և ջուրի կտոր մը նեակց Օտարականի պատմութեանին: Անձանօթը թօթուկ փէշը և նայեցաւ ծովուն՝ որ կարծես կը դրօսնուր չփացած մանուկի մը հանդայն: Արեւը հեռուէն կը բարձրանար երկինքին մէջ, հալած սակեզրածի նման:

Մեկնած էր Օտարականը: Չկնորսները իրարու նայեցան և զգացին թէ բան մը փոխուած էր իրենց մէջը: Իրենց այնպէս կուզար թէ տարիներով սուրիչ բան չէին ըրած, բայց միայն ծովէն հանելու մեռած երազը իրենց օրերուն:

Բ.

Զինորսներէն մին կը կոչուէր Յակոբոս և միւսը Յովհաննէս: Անոնք Օտարականին մեկնելէն վերջ նստած կը մտածէին կեանքի, ծովուն և մարդոց երազներու մասին, ինչպէս նաև այն աշխարհի մասին, որ Օտարականի խօսքերէն վերջ սկիզբ կ'անուէր անոնց մէջ, սերմեր ընդունելու պատրաստ արտի մը նման:

Քիչ յետոյ իրենց բացակայ գոյգ ընկերները, Պետրոս և Անդրէաս, կը վերադառնային կախաձուլածէն և կը լսէին Օտարականի մասին: Յակոբոս կ'ենթադրէր թէ նոր մարդարէ մը պէտք է եղած ըլլայ ան, իսկ Յովհաննէսը՝ Մեհիան: Պետրոս, որ հսկողու և բարի ձկնորս մըն էր, սուղորութեամբ կը հետեւէր բուսածնիսուն, թերահաւատօրէն ժպտելով: Ատիկա իր ձեն էր, ան կրնար հաւատալ ամէն բանի և ոչ մէկ բանի: Իրողութիւններէն առաջ կարևոր էր իրեն համար գիտնալ թէ որո՞ւ կողմէ կ'ըսուէին անոնք: Չէր սիրեր սուրիշներու բացատրութիւններն ու հրացունները մանաւանդ, կը կարծէր թէ իր գիտցածը ամբողջական է և իր այս յաւակնութիւնը վերածեր էր զինքը պզտիկ բանակալի մը: Հակառակ այս իրողութեան սովայն, բոլորը կը սիրէին զինքը: Պետրոս ծանօթ էր ամբողջ ծովագերեայ շրջանին՝ իրրև կտրիճ ձկնորս մը, որմէ ծովը կ'սկանածէր, ինչպէս սովոր էին ըսել զինք ճանչցողները:

Յակոբոս արդարամիտ էր և հետաքրքիր, սովայն շատ խստորձ. միշտ կը կարծէր թէ սուրիշներ իրմէ աւելին գիտեն: Յովհաննէս քողցր էր ու երազուն և իրերուն կը նայէր բանաստեղծի հագիով: Անիկա կրնար սիրել նայնիսկ իր թշնամիները:

Յաջորդ օրը երբ կը պատրաստուէին կէսօրուան ճաշի, հետուէն նշմարեցին նոյն Օտարականը որ կը մօտենար իրենց: Պետրոս ամենէն առաջ առքի ելաւ և մօտեցաւ Եկուորին, անոնք իրարու նայեցան հին բարեկամներու նման:

— Նորէն անաշխատ կեցած էք, հորցուց Օտարականը:

— Ծովը աննպաստ է, իսկ մեր սուկանները անպատրաստ, ըսին ձկնորսները:

— Միշտ պատրաստ պէտք է ըլլալ արդիւիւլու հորը, որ անգործ սիրահրու մէջ կը նետէ իր սուկանները: Ո՞վ որ անգործ կը մնայ, կը խզէ իր կապը ժամանակին հետ և դուրս կը թողու ինքզինքը կեանքի յառաջացող թափօրէն: Աշխատող սիրաը սրինգ մըն է, որ ժամերու և օրերու մըմունջները կը վերածէ կրածչառութեան: Երբ կ'աշխատիք՝ ցոյց կուտաք թէ ծնած է կրողը կեանքին, և դուք ի վիճակի էք արթնակալու անոր դօղանիքին: Կեանքը մութ է, կոյր և անիմաստ, երբ չկայ քրտինքին լոյսը, զոհողութեան սպեղանին, բայց մանաւանդ սիրոյ շաքարը:

«Երբ սիրով կը կատարէք ձեր պարտականութիւնները, դուք հաշտ էք թէ՛ ձեզի, թէ՛ ձեր շուրջիներուն և թէ՛ Աստուծոյ հետ: Զգեսաը զոր կը հրեւէք, մտածեցէք թէ ձեր սիրելիները պիտի հոգնին: Սերմը զոր կը ցանէք և ցորենը զոր կը հնձէք, մտածեցէք թէ ձեր բարեկամները պիտի վայելին պտուղը անոր: Զուկը զոր կ'որսաք, խորհեցէք թէ ձեզի համար է: Ամէն ինչ ըրէք իրր շնչառութիւնը ձեր հոգիին: Բոլոր գրողները օրհնակ են: Նկարիչն ու արձանագործը աւելի ազնիւ գործաւորներ չեն, քան երկրագործն ու ձկնորսը: Զեփուքը նոյն թափով ու քողցրութեամբ կը խօսի նախ կողմին և դաշտի կանաչին: Ան է մեծը որ հովին ձայնը կրնայ վերածել սիրոյ կրածչառութեան: Եթէ ձեր գործերը պիտի չկրնաք ընել սիրով, լաւ է որ իրրև մուրացկաններ նստիք տաճարի մուտքին, ընդունելու ողորմութիւն անցորդներէն, որոնք սիրով պիտի ուզեն սալ ձեզի իրենց լուծանքը:

Ճաշէն վերջ, որուն կ'ընկերանար նաև Օտարականը, ձկնորսները ջուր նետեցին սուկանը, և ո՞վ զարմանք, քաշած տան զգացին թէ լեցուն էր ան: Պետրոս, ի տես տամուկ արծաթով փայլող ձուկերուն, որոնք կը ցտակուտէին սուկանին մէջ, անակնկալի եկած ըսաւ. «Դուն սուրբ մըն ես, ով անծանօթ, հետու կեցիր մեզմէ, մենք մեղաւորներ ենք»:

Մարդեր էին ասոնք, որոնք տարիներով ականակիրա ջուրին մէջն էին նայե

և համբերութեամբ սպասեր իրենց աշխատանքի արդիւնքին: Մարդեր՝ որոնք գիտէին լուսլ իրենց ձեռքերը ջուրով և հողինները՝ առանձնութեամբ, նայելով կեանքին՝ այնքան նման ծովուն, ուր կը հայելիանար երկինքը, նման Աստուծոյ պատկերին:

Գոտակայ բլուրներուն վրայ արևու ծիրանին իր ծալքերը կը բանար: Ամէն ինչ մեղմ էր ու խաղաղ, միայն հեռուէն՝ թռչուն մը ոստէ սոս թռչտելով, կը վրդովէր համատարած խաղաղութիւնը:

Օտարականը կը հեռանար լճեզրէն, ողջունելէ յետոյ ձկնորսները: Այս վերջինները սակայն հետեւեցան իրեն, լքելով իրենց նաւակները և ուսկանները լճեզրի աւազին վրայ: Անոնք ձգողութեան մէջն էին անդիմադրելի սեփ մը, որ զիրենք կ'առինքնէր ինչպէս ծովը, ինչպէս երկինքը, որոնք խոր էին ու թովիչ:

Դժուար էր ըսել թէ Օտարականը քալած միջոցին կ'աղթէ՞ր, սակայն Անիկա կը թուէր այնքա՛ն մօտ Աստուծոյ, որ իր լուսթիւնն անգամ կը լեցնէր շրջապատը բանով մը՝ որուն դժուար էր տեսնուիլ:

Չորակի մը դարձուածքին, անոնք հանդիպեցան խոզերու երամակի մը: Խոզարածները զգուշացուցին Օտարականը և հետեւորդները որ աւելի հեռու չերթան, որովհետեւ, ըսին, դիմացի լերան սոքին, այրի մը մէջ, ահաւելի դիւահար մը կայ, որ ամէն վայրկեան իր մարմինը կը խոշտանդէ սուր սուր քարերով և անցորդներու վրայ կը յարձակի: Օտարականը անտարբեր շարունակեց իր ճամբան և քիչ յետոյ դէմ առ դէմ եկաւ դիւահարին: Անոնք իրարու նայեցան, մեղմ բայց կատաղի: Օտարականը մօտեցաւ և գլու աշատարի դողացող մարմին, որ կայծակնահար ծառի մը նման փռուեցաւ իր սոքերուն տաջև և մնաց անշարժ: Անդին խոզերը փոթարկէ բռնուածի պէս սկսան ցատկառել և ըստրը դէպի ծովը խուժեցին:

Անդրէտ սարսափահար մօտեցաւ Օտարականին, որ տխրօրէն դիւահարը կը գիտէր: «Դ՞ու կա դուն, ո՞վ անձանօթ, որ կրնաս մարդոց չար ոգիները խոզե-

րունը զրկել»: «Ես ան եմ որ պիտի գործուն ներկայութեանը դիւահարն պիտի բուժուէին, կայրերը պիտի տեսնէին, կողերը պիտի քալէին, խուլերը պիտի լսէին, բարսաները պիտի սրբուէին և մեռելները յարութիւն պիտի տանէին: Ան որ զերազոյն նորոգիչն է կեանքի և յաղթողը Չարին, որուն սէրը կը գործանցէ հասարակաց գութը և կը դիմանցնի բնութեան օրէնքները: Մարդը որուն համար քունը և մահը հաւատարմութիւն և հրաշքները գրուականներ են իր խոստումին»:

— Բայց ո՞վ է ան որ պիտի գոյհարցուց Պետրոս, որ մինչև այն ատեն լուսթեամբ կը հետեւէր եղածներուն:

— Ան որ պիտի գոյ, ան որ եկած է արդէն, ժառանգն է թագաւարութեան մը որ սկիզբ ու վերջ չունի, որուն պիտի երկրպագեն աշխարհի թագաւարները և պիտի ծառայեն ըստ ժողովուրդների անոր լոյսին մէջ պիտի քալեն հեթանոսները: Անոր թագաւարութիւնը այս աշխարհէն չէ, բայց իր խօսքին սերմը, թրջուած իր արիւնով, պիտի նետուի այս երկրի հողերուն և սիրտերուն մէջ, պիտի ընծիւզի և աճի, հակառակ իր վրայ փշոզ հովերուն, և պիտի ըլլայ հակայայն ծառը, որու չաւքին սակ մարդերը պիտի նստին, յիշելու մահը անոր՝ որ բարի սերմը ցանց այս աշխարհի սրտին մէջ:

— Մենք զինուարները կ'ուզենք ըլլալ այս նոր և հզօր արքային, ըսաւ Յակոբոս: Օտարականը նայեցաւ իրեն ու ժողովուրդը արածօրէն: «Թագաւարութիւնը որ պիտի գոյ, որ սկսած է արդէն, ձեր մէջն է: Թագաւարութիւնը ապագային, որ պիտի կործանէ ըստ իշխանութիւնները առանց սակայն անոնց ակըր անցնելու: Աշխարհի թագաւարները անցեալին կը պատկանին, անոնց ուժը փաստն է մարդոց քունին ու սկարութեան, բայց ան որ եկած է պիտի արթնցնէ քնացողները և պիտի զօրացնէ սկարները: Թագաւարութիւն մը, ուր կառավարողներ ու ժառանգը հաւատար պիտի ըլլան, իրականութիւն մը՝ լեցուն ապագայով, թագաւարութիւնը մտքին ու հոգիին, հրօժիշտին ու մտքութեան, արժէքներու և

երջանկութեան, բայց մանուկն զհասարակութեան: Բացէք ձեր սիրտերը իր զուարթ պատգամին և հաւատացէք թէ մօտ է օրը ուր պիտի ածուի Բարիին յազնանակը Չարին վրայ: Որովհետեւ Չարը ուրիշ բան չէ բայց Բարիին ողբը, իր անօթութեան ու ծարուին մէջ: Երբ անօթի է Բարին, ան կ'որոնէ իր կերակուրը նոյնիսկ մութ աշրերու մէջ և իր ծարուը՝ նեխած ջուրերու խորը: Բարի էք դուք երբ հաշտ էք ինքզինքնուդ հետ: Ինչպէս որ առն մը, բնասնիք մը և ողզ մը ինքն իր մէջ բաժնուելով կը կարծանի, այնպէս ալ մարդը Չարին կեր կ'ըլլայ երբ հաշտ չէ ինքզինքին հետ:

**Լ Ե Ռ Ը**

Ասոնք այսպէս խօսելով մօտեցած էին արդէն այն բլրան, որ կը բարձրանար կաթառնառձի քովը ի վեր: Օտարականը դարձաւ դէպի ձախ և բարձրացաւ բլուրը: Քիչ յետոյ, երբ անոնք արդէն բլրան դադարէին էին, շրջակայ վայրերէն ստուար բաղձութիւն մը շրջապատեց զիրենք: Եկած էին բոլորը լսելու նոր քարոզիչը, որ շարաթնորէ ի վեր լճեզրին վրայ կը շրջէր ու կը խօսէր:

Օտարականը նայեցաւ բոլորին, ինչպէս արեւը կը նայի ծաղիկներուն և աստղերը գիշերուան: Իր աչքին առջևն էր խաղաղ փռուած լիճը Գալիլիոյ, երկինքէն փրթած և լեռներու գիրկը ինկած կապոյտ ակի մը նման: Աջին՝ կ'երևային ճերմակ աշտարակները Տիրեբիոյ: Աւելի անդին, Յարդանանը կը ճեղքէր լիճը ու կը բանար իր ակօսը դէպի հարաւ:

Յետոյ վերցուց Ան իր աղււսը գլուխը ու նայեցաւ բաղձութեան, որ վայրկեանէ վայրկեան կ'աճէր իր շուրջը: Ամէնքը իրեն կը նայէին, իսկ ինքը կը նայէր լճին և լեռներուն, որոնք աղւսը մասանի մը կը ձևացնէին, իրարու մէջ ագուցուած: Եւ Օտարականը խօսեցաւ քաղցր ու խաղաղ, նման մրմնջող երկնքին:

— Երանի հոգիով աղքատներուն. սվ որ ցաւաղին գիտակցութիւնը չունի իր անկարողութեան, հոգեկան շքաւորութեան, չի կրնար խրացնել նորը:

«Երանի սպասըներուն, անոնց՝ որոնց հոգին նման է բացուող խեփորին, որ իր մէջ ունի ամբողջական գիտակցութիւնը: Մէկը որ իր մասնաբաժնի կրնայ հպիլ իր երազին և ականջներով լսել ձայնը, տակաւին բառ չեղած մտածումներուն:

«Երանի հեղբուն, որոնք գիտեն հանդուրժել շարերուն, բայց որոնք մայրէն ինկող ջուրի կաթիլներուն պէս գիտեն համբերութեամբ մաշեցնել կարծրութիւնը քարերուն:

«Երանի անոնց որ արդարութեան ծարուն ունին, ու կը սպասեն, նման արեւն խանձաւած հոգին՝ որ սպասումն ունի առաւան ցողին և դարնան անձրեւներուն:

«Անոնց՝ որ գթած են և ողորմած, Աստուծոյ սրտին և երկնքի լացող աչքին պէս:

«Անոնց՝ որ սուր սիրտ ունին, որոնք Աստուծոյ կը նային, ինչպէս լիճը երկնքին, ցալացնելով պատկերը անոր:

«Խաղաղարարներուն, որոնք սիրով կը տանին պայքարը Չարին դէմ:

«Սէբը քաղցր է, բայց նոյն տանի կարծր. իր մեղաքստոյ թեւերուն մէջ սիրտերը արիւննոց սուրը կը թափէ: Յաճախ իր ձայնը կը խոսէ ու կը ցրուէ մեր երազները, ինչպէս կը ցրուէ հիւսիսային հովը ծաղիկները պարտէզին: Սէբը կը պսակէ ու կը խաչէ սիրտը հաւատարապէս, իր հասկին մէջ կ'ամփոփէ մեր սիրտը, ապա դոյն աղալու տառապանքի երկանաքարին ներքև, յետոյ եփելու մեր սրտի սրբազան կրակին վրայ արդար հացը մեր օրերուն և Աստուծոյ սրբազան սեղանին: Վատերը միայն կ'որոնեն սիրոյ քաղցրութիւնը, վերածնելով իրենց սիրտը առուակի մը, որ կ'երգէ լուսնի լոյսով, գիշերուան խաղաղութեանը մէջ»:

Այս խօսքերը հոն հաւաքուածներուն համար նոր էին, առաւան շաղին պէս թարմ և փռուէն դեռ նոր ելած հացերու նման անուշահամ: Յետոյ իջաւ լեռնէն և ուղղուեցաւ դէպի կաթառնառձի: Ճամբան նշմարեց այրեր և կիներ, որոնք դաշտերէն և այգիներէն քաղաք կը վերադառնային: Անոնք բոլորը կը կրկնէին իր

անունը և իրեն կը նայէին քաղցրութեամբ:

Օտարականը նայեցաւ անոնց և սրտազեղ խօսեցաւ ինքնիրեն. «Ի՞նչ կրնամ տալ ես անոնց, որոնք հողին բարիքը կը հանդերձեն, կապելով իրենց սիրտը արտերուն, այգիներուն և հնձաններուն:

«Իցիւ թէ կարենայի բնիլ սիրաս պաղաքեի՞ծ ծառ մը, մատուցանելու զայն չքաւորներուն, կամ կարենայի բխեցնել ըղձանքներս, աղբիւրի նման, լեցնելու համար գաւաթները ծարաւ ունեցողներուն:

«Բնար մըն եմ ես Ամենակալի ձեռքին մէջ, որ պէտք է հնչէ: Տօնական օրերը մօտ են բացուելու, գարնան անդաստաններու նման, պէտք է թափի երկնքի սսկի ցորենը ինչպէս հողերու՝ այնպէս ալ սիրտերու մէջ»:

Եւ երբ քաղաքը մտաւ, բոլորը ընդ առաջ եկան իրեն և խնդրեցին որ հիւր ըլլայ իրենց: «Դուն օտարական չես մեզի, ըսին, այլ մեր գաւակն ու բարեկամը: Թող հովին ու ծովուն ալիքները չբաժնեն այլևս զմեզ իրարմէ: Մենք գիտենք քու մանկութիւնդ և պատանութիւնդ, որ այժմ մեզի երազ կը թուի: Մենք սիրած ենք քեզի, սակայն անխօս. այժմ այդ սէրը, աղաղակի վերածուած

մեր հողիներուն մէջ, քեզի կը կանչէ»:  
Եւ ամբօխը Օտարականը իր մէջը առաջէպի քաղաքին ժողովարանը ուղղուեցաւ: Օրը շաբաթ էր երբ ժողովարանը մտան Յիսուս իր սովորութեան համաձայն մտնեցաւ մարգարէներու գլաններուն, գտնեց մին անոնցմէ և կարդաց: Յետոյ սկսաւ խօսիլ. բնագիրը զոր ծանօթ էր իրենց, այլակերպուեցաւ յանկարծ. իրենց կը թուէր թէ առաջին անգամ կը լսէին այդ խօսքերը, նոր արեւ մը զանոնք կ'ուկեզօժէր, վերածելով անակնկալ յայտնութեան մը: Պարտիզպանը, գարբինը, որմնագիրը, ձկնորսները, խանութպանները, գեղջուկները, որոնք կը կազմէին ամբօխը, մտադիւր կը լսէին իր բացատրութիւնները և չէին ուզեր որ Ան վերջացընէր: Կ'ուզէին որ յայտնէր նոր թագաւորութեան օրը, հեռանկար մը այգեկութի, կոշուքներու, հանգիստներու և առատութեան, որ կ'իյնար աղքատներու հարուստ հողիներուն մէջ:

Եւ բոլորի յիշողութեան խորը, անգամ մը ևս կը հնչէր խօսքը մարգարէին. «Որքա՞ն գեղեցիկ են սաքերն անոր՝ որ լեռներուն վրայ կ'աւետարանէ և խաղաղութիւն կը բերէ աշխարհին»:

Ե.

